

Ե. ՓԱՐԻՉԵԱՆ ԱՄՍԱԳԻՐ

ԱՆԿՈՒՄՆ ՍԵՒԱՍԹՈՓՈՒԼԻԲ

Ոչ միայն ամսոյս այլ և բովանդակ 1855 տարւոյս գլխաւոր և անմոռանալի դիպուածն եղաւ Սեւասթոփոլի առումը սեպտեմբերի 8ին :

Ռուսաց տերութեան արծուոյն ծովային զօրութեանը մեկ բոյնն էր Սեւասթոփոլ , և անմատոյց ու անտոիկ կրօնապետեր Ռուսաց և շատ մը օտար ազգաց : Երկար ժամանակ , այսինքն ամբողջ 522 օր դիմացաւ արծիւը չորս տերութեանց իրեք կողմէն կարկառի պէս իրեն դէմ տեղացած կրակներուն . մեկ դիէն իր սոսկալի ճանկերուն մեկուկը ինքն այ իր կայծակները կրօրօրափէր բշտամիներուն վրայ , մեկ դիէն այ մեկալովը բոյնին աւերմունքները կը շտկարէր : Վերջապէս ճարր հատաւ , բոյնին կէսը կրակի տուաւ , կէսը ծովուն մէջ ընկղմեց , մնացած ձագերն այ բեւերուն վրայ առած դիմաց անցաւ : Վարսուննինգ միլիոն ժողովուրդ գայն որ տեսաւ՝ աւանդ կանչեց մունջերով , տխրագին , բայց ոչ յուսահատ կատաղութեամբ , անդիէն անոր կրկին բազմութեամբը ժողովուրդ ծափ զարկաւ ցնծութեամբ ու յազիւննին գոչեց ուրախութեամբ ...

Այս եղանաւոր դիպուածին ինչպէս որ նախըն-

բաց պարագաներուն վրայ չենք խօսած մենք , հաւանական հետեւանքներուն վրայ այ խորհրդածութիւն ընելը մեր պաշտօնէն դուրս կը ճանչնանք . քաղաքական լրրագիրներուն պահուած է այդ դժուարին ազատութիւնն ու ծանր պատասխանատուութիւնը :

Սեւ ծովուն ափանցը վրայ բխրաւոր հրաշունջ վիշապները դէտ կը գոռան երկու կողմէն . բայց արդեօք անաւոր փոքորկի մը անցած գնացած ամպերուն հետաւոր որոտման ձայներուն ջնք կրնար նմանցընել անոնց գոռումն այ , ու խաղաղաւետ հանդարտութեան մը՝ մօտաւոր գեղեցիկ առաւօտուն յոյսը ջնք կրնար զօշակել ...

Ատենն է արդեօք որ Մասեաց Աղաւնոյս համաձիտ և համագլխի խաղաղասէրք ախորժելով մտիկ ընեն այն Հաշտութեան յորդորակն որ Գաղղիոյ և մեր , մաշտանդ քէ բոյր աշխարհիս սիրելի բանասանդը Պ . Լամարքին երգած է ատենով : Ինչ որ ինքը Գերմանիայ Հռենոս գետոյն հետ խօսելով ըսեր է՝ հիմա մեր միտքը բնական կերպով մը Գանութիւն կրտանի շատ բանի կողմանէ , երբեմն այ չքնադագեղ Վոսփորին :

ՅՈՐԴՈՐԱԿ ՀԱՇՏԻՅ

Ընրա պերճ և ազատ ընդ թո լայն արանետ
Հռենոս , նորրդ Նեղոս , բաժակ բիւր վեհագանց ,
և գազգաց որ նըստին յամպ թո շուրց կենսաւետ
Առեալ տար ըզգոռումն և ըզկիրս խորխտապանն :

Ա.

Կոնակին թո բիւրեղ ներկ ոչ էս առնուցու
Ի Փրանկին շէկ արիւն , ի կապոյտ Գերմանին .
Ոչ ի փուլ գան կամուրջրդ այդ ի բունդ մարտացու
Որք յազգաց առ ազինս մեռք հաշտից կարկառին .
Ռումբ և գունտ ստրագոյն , ծիածանք գուպարաց ,
Ոչ գայցեն շիջանել առ ափինդ շառաջուկ .
Ոչ մանուկ այլ տեսցէ ի բարձանց պարբասպաց
Ըզխարտեալ լանջս ի լուդ բորափեալս յընդերաց ,
և ոչ յալխոյ անշունջ բագուկ :

LA MARSEILLAISE DE LA PAIX

Roule, libre et superbe entre tes larges rives ,
Rhin, Nil de l'Occident, coupe des nations !
Et des peuples assis qui boivent tes eaux vives
Emporte les défis et les ambitions !

I.

Il ne tachera plus le cristal de ton onde,
Le sang rouge du Franc, le sang bleu du Germain ;
Ils ne crouleront plus sous le caisson qui gronde,
Ces ponts qu'un peuple à l'autre étend comme une main !
Les bombes et l'obus, arc-en-ciel des batailles,
Ne viendront plus s'éteindre en sifflant sur tes bords ;
L'enfant ne verra plus du haut de tes murailles
Flotter ces poitrails blonds qui perdent leurs entrailles,
Ni sortir des eaux ces bras morts !

Ընրա վճիտ եւ ազատ, եւ գոյատկեր ցոյացիկ
Մամուսպատ հին բերդից ի տեսիլ ած ի քեզ,
Եւ զվիմաց որ կրնճոին բաղեղամբ խոռոնանիդ
Իբբ յօնիւք խորշումեալ դեմս անդորր ոգի նեզ :

Բ.

Այդ քո նաւը կենդանիք ոյց սըղոխն է նոզի
Զխարեանց բաշ բոցավառ սըփոսեցեն յար ըզբէս,
Յայտեսցեն բիւր վըրփուրք խիտ բախմանց բիակի,
Լիզեսցէ գոյ կապոյտ նոցին ծուխ սըրաբէս :
Եւրոպայ եօրնարիւ ազգք ի քեզ ձօճելով
Քաղցր ի յերգ յաղբեսցեն քոց արեաց բարբառոյն,
Կեսք յաւար վաճառուց մեռս ազան ճըզելով,
Ի յերինս այլ ուր Տերն նեղու գրեզ դիմելով
Զի տեսցեն նւր եղիր ըզբոյն :

Ընրա սուրբ եւ ազատ . զի որ ստեղծ գայն կամար
Ուր մանկան դաստ կարե սանճարկու լինել քեզ ,
Հրաշագեղ ծառայէ գրո կարիչս աննամար
Ոչ որդւոցն անըջբպետ, այլ զի գոյ եղիցես :

Գ.

Եւ զի մեզ գալ ի վտեր ըզբերանց եւ գոաշտեն,
Մեր բերէս եւ խորանք գորս ընդ նուպ նողմ առցէ .
Զեւ սեղանն յար բազմիմք լեալ բափուր ի նացեն
Յանուանէ մեզ անտի մանն արիք մայնեսցէ :
Յաւարտել ակօսից նոցին խոփ տալ գրեղուն .
Զիք արփույն նըշույից ըսպատող բիբ ական .
Արտ խոպան ընկըլնու ի նասկացըն ծովուն .
Եւ տոնից մեռելոց ի ծածկոյր մահարուն
Ն՞րք պակասեաց նողոյն պատան :

Ընրա սեզ եւ ազատ ընդ դերբուկս աննամար,
Ո՛վ վըտակդ Արմինեայ, Գերմանաց եւ Կելտաց .
Ի քո բյուրս բանակեալք Կարոյ մեճն եւ Կեսար
Զքեզ արբին զանըսպատող տըւեալ գոգ դաստակաց :

Դ.

Մինչեւ ցէրբ ոյս եւ քեն եւ սանմանք կան յազինս,
Այդ արճանք եւ այդ ջուրք ատելիք Աստուծոյ .
Սանմանաց նեսս ուրեք ո՞ ետես ընդ երկինս .
Ո՞ւր պարիսպ կամարին, նւր կորող կովածոյ .
Ազգք երկրի, մայն ունայն, խըժողբից վայելուց,
Մի՞ սանման ընրացից եւ սիրոյդ է սանման .
Հերճցին դրօշք այդպիսիք, անա մայն սըրտատուց .
« Հայրենիս ո՞ ունի. — այր բինտո ուանճընդիւր,
« Եղբայրութեան չիք մի կայան : »

Ընրա վեճն եւ ազատ ընդ աշխարհս մեր ո՞վ գետ,
Մի՞ բնաւ քեզ լիցի փոյր ի քո գնացըս բերրի
Թե որ ջուր քեւ առնեն կամ ըմպեն յաղբերեղ
Դեմս ի յէլս ունիցին քե ի մուտս արեզի :

Ե.

Ոչ ծովը ոչ աստիճանք ոչ առուք գետանետ
Ի մարդկան ըստացուածս արկանեն այլ բաժին .
Հանճարոյ միայն ջափք եւ նոցուց անըջբպետ,
Տիեզերք լոյս առեալ եւ ի մի սեր շարժին :

Roule libre et limpide, en répétant l'image
De tes vieux forts verdis sous leurs lierres épais,
Qui froncent tes rochers, comme un dernier nuage
Fronce encor les sourcils sur un visage en paix.

II.

Ces navires vivants dont la vapeur est l'âme
Déploieront sur ton cours la crinière du feu ;
L'écume à coups pressés jaillira sur la rame,
La fumée en courant léchera ton ciel bleu.
Le chant des passagers, que ton doux roulis berce,
Des sept langues d'Europe étourdira les flots,
Les uns tendant leurs mains avides de commerce,
Les autres allant voir, aux monts où Dieu le verse,
Dans quel nid le fleuve est éclos.

Roule libre et béni ! Ce Dieu qui fond la voûte
Où la main d'un enfant pourrait te contenir,
Ne grossit pas ainsi la merveilleuse goutte
Pour diviser tes fils, mais pour les réunir !

III.

Pourquoi nous disputer la montagne ou la plaine ?
Notre tente est légère, un vent va l'enlever ;
La table où nous rompons le pain est encor pleine,
Que la mort, par nos noms, nous dit de nous lever !
Quand le sillon finit, le soc le multiplie ;
Aucun œil du soleil ne tarit les rayons ;
Sous le flot des épis la terre inculte plie :
Le linceul, pour couvrir la race ensevelie,
Manque-t-il donc aux nations ?

Roule libre et splendide à travers nos ruines,
Fleuve d'Arminius, du Gaulois, du Germain !
Charlemagne et César, campés sur tes collines,
T'ont bu sans t'épuiser dans le creux de leur main.

IV.

Et pourquoi nous haïr, et mettre entre les races
Ces bornes ou ces eaux qu'abhorre l'œil de Dieu ?
Des frontières au ciel voyons-nous quelques traces ?
Sa voûte a-t-elle un mur, une borne, un milieu ?
Nations, mot pompeux pour dire barbarie ,
L'amour s'arrête-il où s'arrêtent vos pas ?
Déchirez ces drapeaux ; une autre voix vous crie :
« L'égoïsme et la haine ont seuls une patrie ;
« La fraternité n'en a pas ! »

Roule libre et royal entre nous tous, ô fleuve !
Et ne t'informe pas, dans ton cours fécondant,
Si ceux que ton flot porte ou que ton urne abreuve
Regardent sur tes bords l'aurore ou l'occident.

V.

Ce ne sont plus des mers, des degrés, des rivières,
Qui bornent l'héritage entre l'humanité :
Les bornes des esprits sont leurs seules frontières ;
Le monde en s'éclairant s'élève à l'unité.

Անդ էն իմ հայրենիք ուր շողի Գաղղիա,
Իմաստից ուր նովա. բորավի բուն բըմբիր.
Զիք որում տարադեպ է մըտաց մեր կլիմայ,
Զի վասն իմ որ օտար քե ջիցե անկիմայ,
Ճըշմարտութիւնն է իմ երկիր :

Ընքա հեզ է. ազատ ընդ մէջ խրոխտ ամբոխից,
Որ ի բո մըկանունս մըխեն միտս է. պողպատ,
Ե. գայրոյք նոցա հին յատակ բոց ընթացից
Ի դարուս հայեացի ջեր ընդ ջրայն սառնապատ :

2.

Վեցցեն ծնունդը քաջագունը Գերմանաց աշխարհին
Որոց ցուրտըն ձակատ գողէ ննոց հրաբորբոր,
Ի մեծեն Կարոլեայ որ ի գուխ բագ առին,
Որոց պետք յեւրպէ խորհրդոց էն Նեստորք .
Ծայ ի ծայս է յեզուն գերք բամբջան ծիրանի
Ուր իմաստը իջանեն իբր ի խոր ինչ վընէր .
Սիրտ անքոյք է նոցա իբր բզգուք Սիրենի,
Ուր արկեալքն ամենայն՝ սեր կամ քեն վայրենի
Ոչ էյանեն երբէք ի վեր :

Ընքա քաջ է. ազատ ընդ կամարս գեղազան
Ասպետաց գետ անդորր, այլ սանձից անըկուն,
Զարբայիցդ հայրագուք ծաղկեցո գգուազան .
Որ սիրով ընտրէ յուժ՝ նա ազատ է համբուն :

Է.

Թող կեցցեն է. այս պարք փերակին Գաղղիոյ,
Քաջարչաւ. ուսնվիրայք բենական բանակին,
Ուղեւորք պարաբեայք քաղցր յուտոյն ի ցողոյ,
Որ գնացին վարելով է. բնաւ ոչ հընձեցին .
Հող հըրպեայ ի նոցունց տայ զընձխոյ յորդառատ,
Զի վըրկեն անարժար է. խոցեն անըստգիտ .
Սեզ մանկտի որոց սիրտ յանձոյժ քէլ ներդապատ
Լար է յայն աղեղան յոր ձըգին նեւք ազատ
Ոստուցանէլ ման կամ խորհուրդ :

Ընքա ճն է. օրհնեա դու գլըրկին գայս արիւն,
Յուշ քեզ վասն երկոցուն աջ որ գրեզըն կազմեաց,
Յականեղ քո ըմպեն ամենի ցույււարծուին,
Թող է. մարդ առ մարդով արբցեն յայդ եզերաց :

Ը.

Տեսէք ն բարեկամք. — յայնատարր է երկիր.
Արեւեք անտերունջ կայ պարգեայ յարեւու.
Անդ խոնջի կարաւանըն դանդաղ ի նանիր,
Ամային անդ բնութիւն քանձրախոր նինջ առնու :
Անդ ազինք ցամաքեայք հետս անջուրքս բողուն,
Անդ ախոսք էն ծածկեայ ի փողեաց հին գահոյց,
Անդ ըստուէր կայ բըրգանց իբր ոսկի ցույւ կանգուն
Զչափ ժամուն ակնարկէլ մահատիպ աւազոյն
Յանապատից մերկ ժամացոյց :

Ընքա էջ յայն ի ծովս ուր եիրատ մեռանի .
Կըցորդեա դու. գառէջս աշխարհիս երակաց .
Տուր դարձեայ խոտ է. ասը անդեոց խոպանի,
Թող մի ազգ լիցի մարդն է. մի շուք գետը ազգաց :

Ma patrie est partout où rayonne la France,
Où son génie éclate aux regards éblouis !
Chacun est du climat de son intelligence ;
Je suis concitoyen de toute âme qui pense :
La vérité, c'est mon pays !

Roule libre et paisible entre ces fortes races
Dont ton flot frémissant trempa l'âme et l'acier ;
Et que leur vieux courroux, dans le lit que tu traces,
Fonde au soleil du siècle avec l'eau du glacier !

VI.

Vivent les nobles fils de la grave Allemagne !
Le sang-froid de leur front couvre un foyer ardent ;
Chevalier tombés rois des mains de Charlemagne,
Leurs chefs sont les Nestors des conseils d'Occident.
Leur langue a les grands plis du manteau d'une reine,
La pensée y descend dans un vague profond ;
Leur cœur sûr est semblable au puits de la sirène,
Où tout ce que l'on jette, amour, bienfait ou haine,
Ne remonte jamais du fond.

Roule libre et fidèle entre tes nobles arches,
O fleuve féodal, calme mais indompté !
Verdis le sceptre aimé de tes rois patriarches :
Le joug que l'on choisit est encor liberté !

VII.

Et vivent ces essaims de la ruche de France,
Avant-garde de Dieu, qui devancent ses pas !
Comme des voyageurs qui vivent d'espérance,
Ils vont semant la terre, et ne moissonnent pas....
Le sol qu'ils ont touché germe fécond et libre,
Ils sauvent sans salaire, ils blessent sans remord ;
Fiers enfants, de leur cœur l'impatient fibre
Est la corde de l'arc où toujours leur main vibre
Pour lancer l'idée ou la mort !

Roule libre, et bénis ces deux sangs dans ta course ;
Souviens-toi pour eux tous de la main d'où tu sors :
L'aigle et le fier taureau boivent l'onde à ta source ; [bords !
Que l'homme approche l'homme, et qu'il boive aux deux

VIII.

Amis, voyez là-bas ? — La terre est grande et plane !
L'Orient délaissé s'y déroule au soleil ;
L'espace y lasse en vain la lente caravane,
La solitude y dort son immense sommeil !
Là, des peuples taris ont laissé leurs lits vides ;
Là, d'empires poudreux les sillons sont couverts ;
Là, comme un stylet d'or, l'ombre des Pyramides
Mesure l'heure morte à des sables livides
Sur le cadran nu des déserts !

Roule libre à ces mers où va mourir l'Euphrate,
Des artères du globe enlace le réseau,
Rends l'herbe et la toison à cette glèbe ingrate ;
Que l'homme soit un peuple et les fleuves une eau !

Թ.

Ի գեղուն ամբոխից սպառազեն նահատակը
 Յայգոյն սիւր սրբասցուք մինչ ի ծագս աշխարհին,
 Եւ զխարտեալ պարս մարդկան ժիր մեղուս ի վատակ
 Սրբուհացուք անդ ուր նոճր եւ մայրիք պատատին :
 Անդ ուրեմն եւ Յովսէփ եւ Էղբարք մետասան
 Լիազիրկ որայից ի խընդիր խաղացին
 Ի կողմանս հեռաորս ճոխ արանց նեղոսեան
 Ուր Ապիս հարկաներ ներկս ի կառ ջրբարբին,
 Եւ ծանր հընճովք դարձ արարին :

Ընթա խրոխտ եւ իշո յաստղագարդն ի յԱրեւայ
 Զբրբգամեն ծառն ըստուար մեզ ի կայմ բարձրաբերձ,
 Ըզկանեփն եւ ըզվուշ ի պարարտ բոց նովուաց,
 Զեղեփնս ի կամուրջ կապ երկուց քո եզերց :

Ժ.

Օ՛ն արիւր երբիցուք, այլ Էղբօր մի կորուստ,
 Մի վաճառ խրժողքին տառապեալ ժողովուրդ,
 Մի աշաց ծերունույն ի դարձին մեր անտուտ
 Սիրայնոյն փոխանակ պատմուճան արիւնուտ,
 Այլ բերցուք ըզցորեան գոսկի գասր ըզշերամ
 Միտս ազատ արգասանդ յամեն ծագս աշխարհաց,
 Հիւսեացուք հաշտ սիրովեա խընճիւք յամայր ամ
 Դրօշ ի գոյն գեղեցիկ բաղքր ազանց համբրամ
 Զմիութիւն կնիք գոր էնն ընտրեաց :

Ընթա ցանց կռուակեալ ըզկոնակարդ գարնան
 Եւ ի շամբս եղեգանց փրքովբայցիր արբեցեալ .
 Գայնր Եօրնեակ մեր դրօշուց սուրբ հաշտից ծիւծման
 Ի քո ջուրս յարածամ բոզ առցեն ըզձաւայ :

ԼԱՄԱՐՏԻՆ .

IX.

Débordement armé des nations trop pleines,
 Au souffle de l'aurore envolés les premiers,
 Jetons les blonds essaims des familles humaines
 Autour des nœuds du cèdre et du tronc des palmiers !
 Allons, comme Joseph, comme ses onze frères,
 Vers les limons du Nil que labourait Apis,
 Trouvant de leurs sillons les moissons trop légères,
 S'en allèrent jadis aux terres étrangères
 Et revinrent courbés d'épis !

Roule libre, et descends des Alpes étoilées
 L'arbre pyramidal pour nous tailler nos mâts,
 Et le chanvre et le lin de tes grasses vallées !
 Tes sapins sont les ponts qui joignent les climats.

X.

Allons-y, mais sans perdre un frère dans la marche ;
 Sans vendre à l'oppresser un peuple gémissant ;
 Sans montrer au retour au Dieu du patriarche,
 Au lieu d'un fils qu'il aime, une robe de sang !
 Rapportons-en le blé, l'or, la laine et la soie,
 Avec la liberté, fruit qui germe en tout lieu ;
 Et tissons de repos, d'alliance et de joie
 L'étendard sympathique où le monde déploie
 L'unité, ce blason de Dieu !...

Roule libre, et grossis tes ondes printannières,
 Pour écumer d'ivresse autour de tes roseaux ;
 Et que les sept couleurs qui teignent nos bannières,
 Arc-en-ciel de la paix, serpentent dans tes eaux !


LAMARTINE.

ՍԻՒՎԷՅԻՍԻ ՊԱՐԱՆՈՅԻՆ ԶՐԱՆԵՐԸ :

Փարիզու գլխաւոր յուրերեն մեկն է այս օրերս
 Սիւվէյիսի պարանոցին վրայ բացուելու ջրանցքը,
 որով Միջերկրականն շիտակ Կարմիր ծովը,
 անկեց այ Հնդկաստան պիտի երբան նաւերը :
 Այս գործողութեան համար երկու հարիւր քառասուն
 միլիոն ֆրանքեն աւելի ծախք պիտի ըլլայ
 կրսնն : Զրանցքը Ազեքսանդրիայէն ու Գանիլէն
 անցնելովը՝ եզիպտոսի այն բարերեր կողմերուն
 առուտուրը պիտի աւելցընէ ու բնակչաց հարըստանալուն
 պատճառ պիտի ըլլայ :

Այս Սիւվէյի կամ Սիւվէյիսի պարանոց ըստածը
 աւագուտ ցամաք մըն է՝ որով Ափրիկէն Ասիոյ
 հետ կըմիանայ : Ատենով Փարաոն ներաւով,
 ետքն այ Պաղոմէոս Եղրայրասէր՝ եզիպտոսի
 քաղաւորները՝ ջրանցք մը փորել տուած են եղեր

այն պարանոցին վրայ որ նեղոս գետին արևելեան
 ճիւղը անով միանայ Կարմիր ծովուն հետ .
 բայց պարանոցին աւազներովը գոցուեր է այն
 ջրանցքը, եւ հիմա հազիւ քէ տեղը կերեանայ : —
 Ուրիշ անգամ առիք կուսենանք Սիւվէյիսի նոր
 ջրանցքին վրայ աւելի ընդարձակ տեղեկութիւն
 տալու :



Propriétaire-gérant : A. LACHAT.

Ի ՓԱՐԻԶ, Ի ՏՊԱՐԱՆԻՆ, ՎԱՍԼԷՐԻ :